

որ դասակարգին հասարակաց շահուն փաստ հասնի, որովհետև այսու՝ դասակարգը չէր կրնար կանգուն մնալ, կը լուծուէր կը քայքայուէր:

Այս ուրեմն երկու շահքն իրարու միամտող կարգադրութիւն պիտայ է, որ եթէ բնութեան համեմատ ըլլայ եւ ճշդիւ ի գործ դրուի, թէ դասակարգն եւ թէ առանձնակարգը կը զարգանան:

(Հարմանիւնի)

Հ. Ղ. Յ.

**ՐԱՍԳԻՅԱԿԱՆ**

**ԼՈՐՍՅՈՅ ԵՒ ՋԵՐՄԱՆՈՒԹԱՆ ԼՈՐՈՒԹԻՒՆԸ**

**Բ. ՋԵՐՄԱՆՈՒԹԱՆ**

(Հարմանիւնի)

Պատկերմաց յօդուածին մէջ լուսոյ բնութեան հետ զբաղեցանք. անցնիք ջերմութիւնը քննելու: Թէ ջերմութիւնը նիւթ չէ, քիչ մը մտածելով հաւանական կը Տամարիքը, եւ իրօք ալ տեսնէք որ եթէ երի պն ճօճուածներն՝ որ մեկ րոպէի մէջ 420 երկկիտն անգաման նուազ արագութեամբ իրարու կը յաշտորեն, մեր զգայարանաց ոչ իրրեւ լըս, այլ իրրեւ ջերմութիւն զգանք կ'ըլլան: Եակայն շատ ժամանակ պէտք եղաւ՝ մինչեւ որ գիտութիւնը ձեռքը բաւական նիւթ ունեցաւ, եւ ջերմութեան էութեան վրայ որոշիչ վճիռ տալ կըցաւ:

Ջերմութեան նիւթական բնութիւն ունենալուն դէմ, պոֆինքն ընդդէմ այն կարծեաց որ կը համարի թէ ջերմութիւնը նուրբ ու անօրհն հեղուկ ըլլայ, որ նիւթին փոքրիկ մասնկանց անըպատանրուն մէջ մտած համարուած ըլլայ, շատ զորատի ու հասուն կը խօսին այն նշանաւոր փորձերն՝ զոր Ռուսֆօլտ կոմսն անցեալ դարու վերջերն ըրաւ: Այս անձը Միւնխեյնի գինանոցին մէջ թնդանօթ ձուլողներու վերառեսուչն էր, եւ այս առթիւ շիմանք ծնած ջերմութեան սասկանութիւնը ճշդիւ գիտեց: Որպէս զի համազուտի թէ այս կերպով ջերմութիւն յառաջ բերելն որչափ կրնայ յառաջ տարուիլ, հետեւեալ կազմածը հնարեց: Թափու երկաթի փոր զլանիկն մը ջրալիք արեւիդ մէջ դրաւ, ջրոյ մէջ ալ ջերմաւափ մը ջրոյն ջերմութիւնը չափելու: Գլանիկին ձոյլ միտց մը յարմարացուց, որ մեծազօրութեամբ գլանիկին յատակը կը ճնշէր եւ ձիւղ ջերմութեամբ արագ արագ կը շրջւրդուէր: Ջրոյ կշիռն էր 18%, ֆուստ, եւ ջերմութիւնն՝ իբր 17 աստիճան: Երբ բազմաթիւ ձիւք ժամ

մը միտցը գարձուցին, մետաղեայ գլանիկին յատակը շիմամբ ծնած ջերմութիւնը՝ ջրոյ բարեխառնութիւնը 25 աստիճան դարձրացուց, եւ կէս ժամ ետքը բովանդակ ջուրն սկսաւ եռալ:

Գոտուարին բան է, կ'ըսէ Ռուսֆօլտ, բացարձեք ջերմութիւնն ու հիացանք, որ շրջակայից դիմաց վրայ կ'երեւան, երբ կը տեսնէք թէ ինչպէս ջրոյ մեծ զանգուածը տակաւ տակաւ կը տաքնայ եւ նոյն իսկ եռալ կը սկսի, եւ այն՝ առանց կրակի: — Դարձընելու պէտք եղած զօրութիւնը ձի մը կրնայ տալ. ուստի եւ կրնայ ձիու զօրութեան ջերմութիւն յառաջ բերուիլ, որ ի հարկաւորութեան կերակուր եփելու ալ կրնայ գործածուիլ: — Այս փորձին վրայ մարդս մտածելով՝ անձամբ յանձնեալ կարեւոր խնդրոյն կը Տամարի, Ի՛նչ է ջերմութիւն. Այլ արդեօք բան մ'ընդհանրապէս, զոր ջերմութեան նիւթ անուանել կարենանք: — Տեսնէք որ երկու մետաղի կտոր իրարու շփելով ջերմութեան մեծ քանակութիւն յառաջ կը բերուի, որ եւ ամէն ուղղութեամբ առանց ընդհատութեան եւ առանց նշանի նուազման կամ սպառման կը սփռուի: Հանելը ուրեմն հետեւութիւն մը, բայց նոյն միջոցին աչքէ չկորցնելնէք սա կարեւոր պարագայն, թէ յիշեալ փորձին մէջ շիմամբ յառաջ բերուած ջերմութեան անըպատանրուն է. իսկ վախճանական կամ սահմանաւոր մարմնէն անվախճան քանակութեամբ նիւթական գոյացութիւն մը յառաջ բերել անկարելի է: Ըստ այսմ ըսէք: Անկարելի է ջերմութիւնն իբրեւ նիւթական բան մը համարիլ, աւելի պէտք է շարժման երեւոյթի մը հաշուել:

Թէ Ռուսֆօլտ կոմսը նոյն ատեն որչափ ուղիղ դատեց, գիտեցք մեք այսօր. բայց հարկ եղաւ տակաւին երկայն ժամանակի եւ բազմութիւն փորձերու, մինչեւ որ գիտութիւնը ջերմութեան նիւթական բնութիւն ունենալու հասանդ կարծիքն արտաբերց իւր սահմաններէն, եւ ջերմութեան իբրեւ շարժման երեւոյթ ձանցաւ: Արեւիկայ Տեռնիւնի ուսումնական Գիտութեան (Théorie dynamique) անուանեցաւ: Ըստ այսմ տեսութեան՝ մարմին մը մեր զգայարանաց վրայ ջերմութեան զգածում յառաջ կը բերէ, երբ իւր փոքրիկ մասնիկներն՝ որ անհարկ մանուկանայ, շարժման մէջ ըլլան, եւ այս շարժումն աչքին համար անզգալի ըլլայ: Այս ճօճացող շարժումներն որչափ արագ եւ ընդարձակ են, նոյնչափ ջերմացոյն կ'երեւայ մեզ մարմինը: Յայտնի է որ մարմինն ճօճացող անհասանդեր կամ հիւլէներն այնչափ տեղ կը պահանջեն, որչափ իրենց շարժումը մեծ է:

Ասով կը մեկուսի նաև այն երեւոյթն, որ մարմինն ըստ աճել ջերմութեան կ'ընդարձակի:

Ամեն մարմին փոքրիկ մասնիկներէ կազմուած է, զոր ունեւ կ'անուանենք, եւ անհատներու կազմութեան, զոր կէ-կէ կը կոչենք: Աստիճանաբար զօրութեամբ իրարու ջով կը կենան, ուր որ ջերմութիւնը գտնուի իրարմէ վանել բաժնել կը ճգնի: Արդ մասնէնք որ մարմնոյ մը ջերմութիւնն հաղորդուի՝ հետզհետէ ջերմութիւնը սաստկացընելով, այն ատեն անհատից մէջ եղած անըպետները կը մեծնան, մարմինը կ'ընդարձակի եւ կցման զօրութիւնը տկար կ'ազդէ: Ջերմութիւնն հաղորդելը շարունակենք, եւ կը տեսնենք որ անհատից շարքէն վրայ կցման ազդեցութիւնը հետզհետէ կ'անհետանայ, մինչեւ անհատները կը սկսին մերձակայ անհատից վրայ կողմնական շարժում ազդել: Մարմինն ստով հաստատուն վիճակէ ետեւ վիճակի կ'անցնի: Եւ եթէ նոյն կերպով դարձեալ ջերմութիւնն հաղորդենք, վերջապէս այնպիսի վիճակ մը յառաջ կու գայ, որ կցման զօրութեան նաեւ վերջին ազդեցութիւնն ալ կը յաղճուի եւ անհատներն աւան ու զօրութեամբ իրարմէ կ'անջատին կը հեռանան: Մարմինն ստով կ'առջնի կերպարանք առաւ: Անհատից իրարմէ բաժնուելու արագութիւնն ըստ բնութեան իւրաքանչիւր անհատից՝ շատ կը տարբերի. թիւումանի համար բոլորի մը մէջ 1,514 ոտք է, ջրածնի համար 6,050 ոտք:

Ցեանքը հիմայ ենթարկութիւններն՝ որ ջերմութեան այժմու տեսութեան վրայ յեցած՝ մարմնոց կուտակութեան երեք վիճակին բուն էութեան վրայ կ'ենթադրուին: Այս վերջ հիմայ դառնալ տեսնել թէ քիչապէս մեքենական միջոցով ջերմութիւն կը ծնանի, եւ փնտտել այն ազդեանքն՝ որ կայ մեքենական զօրութեան եւ անով յառաջ բերուած ջերմութեան քանակութեան մէջ:

Ամենածանօթ իր է, որ եթէ կապարեայ գնդակ մը սալի վրայ դրուի, եւ մրճով զօրուոր հարուած տրուի, ծնուած գնդակը կը տաքնայ: Յայտնի է որ այս ջերմութիւնն հարուածով յառաջ եկաւ. բայց հարուածն յառաջ բերելու համար հարկ եղաւ մարմնոյ զօրութեան մէկ մասին գործածութիւնը կամ սպառումը: Կապարեայ գնդակն հարուած տուողը քիչ մ'ասան ալ նոյն գործողութիւնը շարունակէ, վերջապէս կը յոգնի, կը պակսի իրեն նոյն բաժնութիւնը յառաջ տանելու մարմնոյ զօրութիւն: Զայսպէս իր զօրութիւնն ուր գնաց, զօրութիւնը ջերմութեան փոխուեցաւ, որուն կապարեայ գնդակը կը վկայէ,

եւ ջերմաշարժով ալ կրնայ շարժուիլ:՝ Ըստ նոյն գեպքն է, ինչ որ Բուսմոյտ կոմսին փորձին մէջ կար, ուր ձիու մը զօրութիւնը ջերմութեան յառաջ բերելու գործածուեցաւ: Բայց մտադրութեան արժանի է, որ մենք կարող չենք այս զօրութիւնն ուղղակի ջերմութեան փոխել, այլ առ այս՝ միջնորդ մը հարկաւոր է: Այս միջնորդն է ահաւասիկ զանգուածին շարժումը: Բազկի զօրութիւնը կը գործածուի մուրճը վերցընելու, եւ ըստ հետեւորդի մրճին շարժումն յառաջ բերելու: մուրճը շէնլով կ'իջնայ կապարեայ գնդակի վրայ, որով իւր զանգուածին շարժումը վերջ կ'առնու: Բայց այս շարժումն ինչպէս յառաջ կը կարծուի, ՚հ'ունշար բնաւ, այլ միւս նոյն վայրկեանին կապարին հիւլէնրան կ'անցնի, եւ զանոյք այն շարժման մէջ կը դնէ, զոր մեր գոյարանքը ջերմութիւն կ'անուանէ: Դասեր մուրճը թէ թէ եւ մրճի հաւասար բարձրութեամբ վերցընելու համար՝ յայտնի է որ աւելի զօրութիւն պէտք է, եւ ըստ այնմ՝ այ՝ աւելի ջերմութիւն յառաջ կու գայ, երբ այդ մրճի զանգուածոյն շարժումն իւր գաղափարը հասնի:

Ասկայն ջերմութեան որոշ քանակութիւն մը յառաջ բերելու որչափ զօրութիւնն պէտք է: Այս հարցման պատասխանը մեծ եւ գիտնալան նշանակութիւն ունի. բայց ստոր միջամուտ չեղած՝ յայտնի է որ նախ պէտք ենք միաբանիլ՝ թէ որ շարժով զօրութիւնն ու ջերմութիւնը շափեցու ենք: Ջօրութեան քանակութիւնը քանակութեան մաննապարզ կերպով՝ կը գործածուի բեռը: Անոր համար զօրութեան մը սաստկութեան վրայ ապահովագոյն դատաստան կրնանք ընել, եթէ գիտնանք՝ որ նոյն զօրութիւնն իւրաքանչիւր բոլոր պէտքն այսչափ քիչ հազարակրամ 1 մեգր բարձր կրնայ վերցընել, այսպէս՝ ձիու մը զօրութիւնը կրնայ աճն մէկ բոլորի 75 հազարակրամ 1 մեգր վերցընել: Իսկ անդին ջերմութեան սաստկութիւնը համեմատելու մի միակ յարմար միջոցն է՝ գիտնալ թէ ջերմութեան սաստկութիւնն ի՞նչ յարաբերութեան մէջ է այն ջերմութեան քանակութեան հետ, որ 1 հազարակրամ ջուրը 1 սաստկան յեղուիսի տաքընելու համար հարկ կուոր է: Արդ՝ ճիշդ փորձերով հիմացուած է, որ այն զօրութիւնն՝ որ 424 հազարակրամ 1 մեգր բարձր վերցընել կրնայ, կը բաւէ՝ ջերմութեան փոխելով, 1 հազարակրամ ջուրը 1 սաստկան յեղու տաքընելու: Կոչնակ ընդ հակառակն ջերմութեան այն քանակութիւնն՝ որ 1 հազարակրամ ջրոյն բարեխառնութիւնը 1 սաստկան կը բարձրացընէ, եթէ զօրութեան փոխուի,

424 հազարակրամ 1 մեդր բարձր կրնայ վեր-  
ցընել: Ջերմութեան այս քանակութիւնը կա-  
նուանուի Ջերմութեան Քիմիայի, եւ 424 հազար-  
ակրամը 1 մեդր բարձրացընելը՝ Ջերմութեան Քի-  
միայի համարը կը կուռի:

Ուրեմն եթէ 424 հազարակրամ 1 մեդր  
բարձրէն վար ինչայ, ընդհարած առեն այնչափ  
ջերմութիւն կը ծնանի, որչափ է ջերմութեան  
միութիւնն. եթէ 2 մեդր բարձրէն ինչայ, կրկին  
ջերմութիւն կը ծնանի: Եւ յոյն կը հանդիպի եթէ  
848 հազարակրամը 1 մեդր բարձրէն ինչայ,  
կամ 1 մեդր արագութեամբ իւրաքանչիւր րո-  
պէին յառաջ խաղց: Եթէ 42,400 հազարա-  
կրամ կը ող շոգեկառաց կառախումբն, որ իւ-  
րաքանչիւր վայրկեանին 1 մեդր արագութեամբ  
յառաջ խաղց, անուոց արգելալը պնդելով  
կեցուի, անուոց վրայ ջերմութիւն յառաջ կու  
գայ, որուն քանակութիւնը 100 ջերմութեան  
միութեան հասար է: Կառախումբն ընդհան-  
րապէս մէկ րոպէի մէջ 10 մեդրի արագութեամբ  
կը շարժի, անոր համար կառախումբին բովանդակ  
զբութիւնն է  $10 \times 100$ , կամ = 1000 ջեր-  
մութեան միութեան: Ուստի կընար անոյ 1000  
հազարակրամ ջուր՝ 1 սաս. տաքցուիլ, կամ  
10 հազարակրամ ջուր 100 սասիճան: Ով որ  
այս յառաջխաղացութեան քայլ առ քայլ շնե-  
տեսեցաւ, գիտաբաւ կրնայ համազուիլ, որ 10  
հազարակրամ եռացող ջուրն ըստ ամենայնի  
այնչափ շարժում ընդունած ըլլայ, որչափ աւ-  
բող կառախումբը:

(Հարմարութիւն)

ՔՐՈՒԿԱՆ

ՆՆՈՒՎՈՐ ԲԱՅՑ ԵՒ ՈՐԱՐԱՅԻՆ ԵՐԵՆՅԹ  
Կ'ԸՆԾԱՅԷ ՄԵՂԻ ԵՒՐՈՎԱՅԻ ՈՍՏՈՒՄԱՆԿԱՆԱՅ ՄԵՐ  
ԸՆԶՈՐԸ ԵՒ ՀՏԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԿԱՄ ՆԱԽԻՒ  
ՄԱՍԵՆԱԳՐԱՅ ՆԿԱՄԱՄԻՐ ԲՈՒՆԾ ԸՆԿՆԱՅԸՆ:

Արդարեւ նմանօրինակ երեւոյթ կը նշմարուի  
նաեւ նկատմամբ այլ եւս արեւելեան հին լե-  
զուաց եւ անոց գրականութեան. բայց ոչ նոյն  
աստիճանաւ՝ որչափ մերոյն վասն զի այլ  
գլխաւոր ազգաց լեզուներն ու գրականութիւնն  
ունեցած են դարերէ վեր միշտ մշակող-  
ներ, եւ եթէ կայ տարբերութիւն այժմու եւ  
յառաջուան վիճակին մէջ, այն է միայն՝ որ  
յարգի ժամանակս առաւել ընդարձակած է

մշակողներուն շրջանն: Իսկ հայկական մասնաւոր  
գրութեան համար կրնանք առանց չափազանցու-  
թեան ըսել թէ մի ծայրէն ի միւսն անցուած է:

Արդեամբք իսկ՝ ուր որ յառաջագոյն հա-  
զիւ սակաւաւորք ոմանք իրենց ուսման նիւթ  
կ'ընէին հայերէն լեզուն, ուր որ մինչեւ ան-  
ցեալ դարուն վերջերը մեր մատենագրաց նշա-  
նաւորքն իսկ գրիթէ անծանօթ մնացած էին  
օտարաց, եւ բաց յազգայնոց՝ գոգցես ոչ որ  
անոնց մտադիր կ'ըլլար, այս դարուս առաջին  
կիսէն՝ իրերը բողբոջին հակառակ կերպարանք  
առած են: Այսօրուան օրս ոչ միայն բաւական  
յաճախութեամբ հայերէն լեզուի ուսման զբա-  
ղող օտարականք կան, այլ եւ հռչակաւոր ձե-  
մարմանց եւ համալսարանաց մէջ յատուկ դաս-  
ատեսցութիւնք կ'ըլլան, որոց ունկնդիրք չեն  
այնչափ սակաւութիւն: Բայց առաւել եւս ակն-  
յայտնի է տարբերութիւնն ի մասին փութոյն  
եւ ինժանի որ կը տարուի մեր ազգային մատե-  
նագրութեան:

Ի սկզբան սակաւաւորք ոմանք այս կամ այն  
գրութեան մտադիր ըլլալով, շատ շանցաւ՝  
բաղմանց զբաղողք հայկական գրականութեան,  
որ միշտ աւելի ծանօթանալով, եւ զլիաւորա-  
բար բովանդակած պատմական տեղեկութեանց  
յարգն օրըստօրէ աւելի ծանցուելով, սկսաւ  
գրաւել բովանդակ ուսումնական աշխարհի  
մտադրութիւնն: Այսպէս բազմութիւ մատենա-  
գիրք՝ մեր ազգային հին գրութեանց թարգմա-  
նութեան են աննոց վրայ քննական եւ քննա-  
դատական հրատարակութեանց նուիրեցին եւ կը  
նուիրեն իրենց գրիչներն:

Այսպիսի հրատարակութիւնք կ'ըլլան ա-  
ռաւելագէտ ուսեերէն (մեծաւ մասամբ ի ձեռն  
ազգային ուսումնականաց), գաղղիերէն, գերմա-  
ներէն լեզուաւ. բայց կան նաեւ բաւականապէս  
անգղիերէն եւ իտալերէն գրութիւնք: Ընդհան-  
րապէս Եւրոպայի մէջ արեւելեան նիւթոց պա-  
րապող շրջանաւոր գրութեանց գրեթէ ամէնն  
ալ ստեպ մեր հին գրականութեան վերաբերեալ  
խնդրոց վրայ ըստ բաւականին ընդարձակ հա-  
տածներ կը բովանդակեն: Յանցառ չեն նաեւ  
նոյնպիսի նիւթոց զբաղող առանձնական գրու-  
թիւնք: Եւ թէպէտ կան նաեւ մատենագիրք որ  
իրենց ուսման եւ քննութեան նիւթ կ'ընեն մեր  
մատենագրութեանց կրօնական, վարդապետա-  
կան, ծխական եւ բանասիրական... մասուները,  
բայց ընդհանրագոյն ուշադրութիւնն ուղղեալ  
է մասնաւորաբար մեր հին եւ միջինդարեան  
պատմագրաց եւ ժամանակագրաց: